



ԺԵ ՏԱՐԻ, ԹԻՒ 5

1859

ՄԱՅԻՍ 1

### ԲՈՐՈՅԱԿԱՆՔ

Կոնֆուկիոսի առածելոր :

**Մ**իշտ իմաստնոյն նպատակը միջիննէ ուր կայանայ առաքինութիւնը : Ինչուան որ անոր համնի՝ ոչ երբէք կանկ կ'առնու . բայց ոչ երբէք անկէց անդին կ'անցնի : Հաշխարհէ և 'ի պատուոյ փախչիլ, մարդկանց չերեւնալ, և անոնց անժանօթ ալ ըլլալ, և սակայն ամենեին տիրութեան զգացմունք մը զգալ այսպիսի նուաստութեան համար, և ոչ երբէք զղջալ ինքզինքը նոյն վիճակին մէջ ձգած ըլլալուն համար . այսպիսի միգնը, որ քան զհասարակաց բնութիւնը գերազանց է, մասնաւոր մարդիկներու միայն սեփական է :

**Չ**են պակսիր այն տեսակ մարդիկ, որ միշտ կարգէ դուրս և անժանօթ առաքինութեանց ետեւէ իյնալով, բարւոյն միջին սահմանէն դուրս կ'ելլէն : Ունայն համբաւոյ մը տենչացեալ կը նային

որ մարդկային մոտաց անհասանելի բաներուն խելք հասցընեն, և միշտ հրաշալի գործեր կ'ուղեն գործել : Իս չեմ ցանկար այսպիսի բարձր իմաստութեմը . ինչ որ սովորաբար վայելուչ է գործել ու Ճանչնալ գոհ եմ որ զանոնք 'ի գործ դնեմու Ճանչնամ:

Կատարեալ մարդը հասարակաց Ճամբան կը մտնէ, ու միշտ անոր մէջ կը քալէ : Ի՞յն կարծեցեալ իմաստունները՝ որոնք իրենց հպարտութեամբը կը սիրեն ան ամէն բան որ հասարակաց սովորութիւններէն և հասարակաց գաղափարներէն դուրս է, խիստ շատ անգամ յանդգնաբար իրենց զօրութենէն վեր բաներու ձեռք կը զարնեն . և կամ՝ թէ որ առաքինութեան Ճմարիտ ուղացն մէջ ալ մտնեն, կէս Ճամբուն կը թողուն զայն, ու խայտառակաբար

կանկ կ'առնեն : Ի՞չա այս բանս ես չեմ  
ուզեր և ոչ ալ կրնամը ընել . պիտի ջա-  
նամոր սկսածս գլուխ հանեմ :

Լանոն մը կայ որ ամենեին մարդ-  
կային բնութենէ օտար չէ . այս կանո-  
նը բանավարութիւնը դրած է , և կը  
հաստատէ իշխանին ու հպատակին մէջ  
վերաբերութիւն մը , ինչպէս նաև հօր  
ու որդւոյն մէջ , փեսին ու հարսին ,  
ծերոյն ու երիտասարդին , և բարեկամ  
բարեկամի մէջ :

Ի՞ն մարդն որ անկեղծաբար ու  
պարզ սրտով զուրիշները իրմէն կը չա-  
փէ , կը հնազանդի սրտին մէջ դրոշմած  
այն բնական օրէնքին , որ կը թելազրէ  
իրեն թէ որ բանն որ չուզեր որ ուրիշ-  
ներն իրեն ընեն՝ ինքն ալ ուրիշի ընեն ,  
ու ինչ որ կ'ուզէ որ ուրիշները ընեն ի-  
րեն՝ նոյնը ինքն ալ ուրիշն ընեն :

‘Ի՞ոյն ինքն Երկնաւորն տպաւորած է  
մարդուս սրտին մէջ բնական խելքը :  
Արնայ անիկայ կանոն կոչուիլ , որով-  
հետեւ բնութիւնն անոր հետ կը միա-  
բանի ու անոր կը հետեւի : Պարծնա-  
կան ընելն այս կանոնը՝ մեր վրայ ցու-  
ցունելով նոյնը ու մեզմէ կախումն ու-  
նեցող անձանց ալ պահել տալով , առա-  
քինութեան ձմարիտ օրինացն հպա-  
տակիլ է :

Արովչետե աս կանոնը բնական խել-  
քին էութիւնն է , մարդս չկրնար և ոչ  
ալ պէտք է որ անկէ հեռանայ : Ոյէ որ  
կարենար մարդ երբեմն զանց ընել զա-  
նիկայ անպատիժ , աստուածուստ բնու-  
թեան մէջ տպաւորեալ կանոն մը չէր  
ըլլար :

Ի՞նոր համար կատարեալ մարդը միշտ  
ուշագիր է իր անձին վրայ . ինսամքով  
կը հսկէ ինչուան նաև աչաց տակ չին-  
կած բաներուն վրայ ալ , ինչպէս են հո-  
գւոյն ամենաթեթեւ յուզմունքները :  
Ամաստնաբար կը վակնայ՝ նոյն իսկ այն  
բաներէն որ ականջները չեն լսեր , և  
բոլոր իր կենաց ամէն զործոցը մէջ ոչ  
երբէք կը հեռանայ ուղիղ բանականու-  
թեան բնածին օրէնքէն :

Վեր սրտին խորունկը թաղուած ըլ-  
լալով հոգւոյն յուզմունքները , միայն ա-

նոնց յայտնի են՝ զորոնք որ գրաւած են :  
Ի՞այց կատարեալ մարդը միշտ ներքին  
տպաւորութեանց վրայ հսկելով զորոնք  
ինքը միայն կրնայ իմանալ , իր սրտին  
ներքին խորերը կը ձանճնայ . իր հոգւոյն  
ամենէն թեթեւ ընթացքը դէպ 'ի բա-  
րին կամ առ չարն՝ իր աչքէն չկրնար  
փախչիլ :

Կրից սերմունքը բնականապէս պէտք  
է գտնուին 'ի մարդն , կամ մանաւանդ  
թէ ասել՝ նոյն իսկ իր բնութիւնն են :  
Այս տեսնես որ անդադար գործոց մէջ  
կ'ուզէն երևնալ : Ի՞այց իմաստունը իր  
կրիցը այն սանձն ալ կը զնէ՝ զոր իրեն  
կու տայ իր բնութիւնը , որովհետեւ ա-  
նիկայ մարդկային բանին սկզբունքն է :

Ի՞յսպէս հոգւոյն կիրքերը , ինչպէս  
յաջողութեան մէջ ուրախութիւնը ,  
ձախորդութեան մէջ զայրոյթը , կործ-  
տեան վրայ ցաւը , երկար ատենէ 'ի վեր  
փափաքած բանին համակարուն համոյքը ,  
բոլոր այս զգացմունքները , զօրանալէն  
ու գործքով յայտնուելէն առաջ՝ դեռ  
հաւասարակուութեան մէջ են և հա-  
կամիտութիւն մը չունին դէպ 'ի չափա-  
զանցը կամ թէ 'ի մոլութիւնն երթա-  
լու : Ի՞այց երբոր ասոնք վերջապէս ու-  
ղիղ բանականութեան առաջնորդած  
կէտը կը համարին , կը քերն իրարու հետ  
ու նաև բանականութեան հետ գեղե-  
ցիկ զօղով մը կը միանան : Հաւասարա-  
կուութեան մէջ որ ըլլան , ամէն ընտիր  
գործոց զօրաւոր գրգիռ ու առիթ տը-  
ւողներն իրենք են . երբոր բանականու-  
թեան հետ միաձայն են , աշխարհիս  
ընդհանուր կանոնն են , և առաջին օ-  
րէնք մարդկային ազգի :

